



կը Տամարի, որ կայսրը օտար եւ բարբարոս թշնամի ժողովրդեան մը մեծին այնպիսի մեծ վտառհուժիւն ցոյց տուած ըլլայ, եւ Պրոկոպիոսին զԱրկադիոս գովելը այն իրողութեան կը վերագրէ, որ Պարսից արքան իւր խաղաղասեր դրացի ընծայեցուց ինքզինքը՝ Նորագոյն պատմագիրները ալ Ազգաբնիկս քննադատութեան Տետեւաւ եւ Պրոկոպիոսի գրչոյցը իրաւամբ իւր անՏաւատայի դատապարտած են<sup>1</sup>։ Որչափ ալ իշխանը օրէնքներէն բարձր էր, այսու Տանգերձ հռովմեական իրաւացի սկզբանց եւ հայեցողութեանց Տետամենեիին չէր միաբաներ օտար վեճապետի մը իւր որդոյն ինամահալ տնտեսուիլը։ Նոյնչափ ալ անՏաւանական է, որ Բիւզանդիոսի մէջ թող տային, որ պարսկին մէկը մանուկ կայսեր դաստիարակ գրուի։ Եթէ Պրոկոպիոսի պատմածը իւր անպատմական կցկցանքէն ջոկեց Տանենք, առ առաւելն կը մնայ այն Տնարաւորութիւնը, թէ Արկադիոս իւր կասկիւն մէջ Պրոկոպիոս թագաւորին բարեացակամութեան յանձնած կրնայ ըլլալ<sup>2</sup>։ Աւելի Տաւատոյ արժանի է ուրիշ զօրոյց մը, որ Նոյնպէս Պրոկոպիոսէն առած է իւր ծագումը<sup>3</sup>։

522 էր. Բիւզանդիոսի մէջ կայսերական գահը նստած էր Թուստինոս, Պարսից վրայ կ'իշխէր Ժերոնին դաւառ (Καβαδάγς, 488—531), Հռովմայեցոց ամենէն զարհուրելի անոյեանը, որոնց Տետ տարիներէ ի վեր պատերազմի մէջ էր, թէպէտ եւ այս միջոցին զինագաղար էր<sup>4</sup>։ Իւր սրտին ցանկութիւնն էր մեռնելէն վերջը երիցագոյն որդիներն անցնելով՝ իւր սիրելի խոտրով որդոյն ապահովել գահին յարձրութիւնը<sup>5</sup>. եւ որովՏետեւ ոչ միայն անոնցմէ այլ նաեւ ուրիշ շատերէն կը կասկածէր, որ իւր ծրագրին գէժ ընդզկին, որոշեց կայսեր օգնութիւնը ապահովել։ Ուստի դիմեց ամբողջաբար թիւնթիւն մը, որ ստուգելի տարորհակ էր, այսինքն՝ խաղաղութեան գնոյն դիմաց զխոտրով որդեգրել։ Առաջարկութիւն իսկզբան կայսեր եւ անոր եղբորորդոյն ու կարգեալ յարձրոյն Թուստինիանու շատ անործելի երեւցաւ, բայց իւր խորհրդակները եւ պալատան գանձապետը

(Quaestor sacri palatii) Պրոկը, մեծապէս զգուշացուց զինքը։ Պարսից թագաւորին առաջարկութեան մէջ կայսեր եւ պետութեան լարուած թակարարի մը հոտն առաւ, վտանգը մատնանիշ ըրաւ, թէ պարսիկ որդեգրելը իւր Թուստինոսի օրինաւոր ժառանգը, կրնայ ամենէն աւելի եւ Նոյն իսկ իւր եղբորորդին յառայ կայսերական գահը պահանջել, եւ խորհուրդ տուաւ միայն երեւութապէս այս խնդրով զբաղել, յանձնաւ կատարներ խաւրել Պարսից Տետ խաղաղութեան Տամար բանակցելու, մէկալ կողմանէ ասոնց յայտարարել, որ բարբարոսի մը որդեգրութիւնը կերպական յիշատակագրով (անշուշտ այսու կը հասկըցուի իշխանական հրովարտակ մը) կարելի չէ որ տեղը ունենայ, այլ զէնքով ու զարդով (Adoptio per arma)։ Թէ այսու ինչ կը հասկըցուի, պայծառ չէր քիտցուի իւր թերեւս չնեք սխալիւր. ընդունելով որ այս ըսուածը Տարտոս զէնքերու ընծայտակութեան մը կը բաղնարար, որով պարգեւ տնտեսապարգեւութեան Տետ զինակցութեան եւ տեսակ մը ընտանեկան անդամակցութեան մէջ կը մտնէր, առանց ասիկ կերպական որդեգրութեան իրաւական ազդեցութիւնները Տետեւելու<sup>6</sup>։ Պարսից յանձնակատարներ իրենց եղած այս առաջարկութիւնը իրենք իրենց ինքնակալին անպատուաբեր բան մը՝ մերժեցին, բանակցութիւնները ապարդիւն մնացին եւ խոտրով, որ արդէն դեպ ի Բիւզանդիոն ծամբայ ելած էր, չինանիշիր ոգւով ունայնաձեռն ետ դարձաւ։ Այսչափ Պրոկոպիոս։

Մատնագրիս պատմածը՝ թէ լոկ Տետարագիւտ կցկցանք է, չէ կրնար ըսուիլ։ Պատմած իրողութիւնները այնպիսի մերձաւոր անցեալի մը կը պատկանէին, որ ի վիճակի էր զանեք իմանալու եւ ստուգութիւնը Տետագտելու։

Բաց ասիկ կարելի չէ տարակուսիլ, որ Պարսից թագաւորը մտադիր էր եւ ձեռնարկած, որ իւր որդին կայսեր Տետ կապակցութեան մէջ մտնէ, ինչպէս նաեւ տարակոյս չի վերցըներ, որ Թուստինոս եւս իւր ծանրապէս առած եւ զայն գործադրելու ելած էր, ի հարկէ ոչ թէ մասնաւոր իրաւական որդեգրութեան ձեւով՝ ըստ հռովմեական իրաւանց եւ Նոյնիս ժառանգական իրաւանց Տետեւութիւններով<sup>7</sup>։ Սակայն Պարսից

1 Արդէն Տէյման, ապա Հուսովնաւըն, Եպիփէլ, Նետլլեկէ։  
 2 Նետլլեկէ. Aufsätze zur pers. Geschichte 103. ինչ յետո 418 հաստատուած խաղաղութեան դաշնի մը վտայ, որուն գլխութիւնը եւ շիրջայ հաստատել է։  
 3 Պրոկ. Պ. Ա. 11 (50) ղ. 1։  
 4 Թէպէտմէնէն 167 կրնանք ապահովար 522 տարին ինչը էր որ այս զէպերը Թուստինոսի երբորդ տարին կը գնէ։  
 5 Կաւաստի որդոց վրայ. Նետլլեկէ, Ցարարի 75, 76. խոտրով հարեանաթիւ Անուշիրվանն է։

1 Պրոկոպ Պ. Ա. 11 (54). «ոչ եթէ արձանագիր յիշատակարանօք, այլ զինքն եւ զարգուք պատերազմի զի՛ն յորդեգրու բարբարոսք»։  
 2 Հետաքրքրական է այս սովորութեան համար ուրիշ անգիր դեպքեր գտնել։  
 3 Որդեգրութեան օրէնքները Cod. Just. II. 47. 10. 11. Նորագոյն ժամանակներէ եւ։

թագաւորն ուլ, որուն ծանօթ ըլլալու էին հոռովակեան որոշութիւնը, առնշտ այս բանին ծանրակշռութիւն չէ սուած, եւս առաւել դիտում ունեցած չէ, այս ճամբով հոռովակեան պետութիւնը եւ կայսերական գահը գրաւելու: Իւր բաղձանքն էր կայսեր եւ իր որդւոյն մէջ կազ մը հաստատել, որուն զօրութեամբ անկա երայխաւորութիւն մը պիտի տար, ստոր պարսկական գահը ելլելուն եւ եթէ հարկ ըլլար, զէնքով ալ օգնելու էր: Ըրապարակական գործողութեամբ տրուած՝ Որդի կայսեր, պատուոյ տիրուողը զինքը լիովին գահ կը թողուր: Բայց առաջարկ մը, որ զինքն իւր զած բարբարոս կը ներկայացընէր, Տարկաւ իւր ունայնպարծ մեծամուտութիւնը վերաւորելու էր<sup>1</sup>:

Մինչեւ ցայժմ հոռովակեան քաղաքագիտութիւնը սկզբունք դրած էր չխառնուիլ, Պարսկաստանի ներքին խնդիրներուն, որ պակաս չնչան անցեալ ժամանակներ: Այս պատճառաւ ալ շատ բնական էր, որ Յուստինոս այս հիմանց վրայ յեցած՝ Պարսից թագաւորին բաղձանքը կատարել յանձն չառաւ, զոր ի դուր զնեղով կրնար վտանգաւոր խառնաշփոթութեանց առիթ տալ: Եթովանասուն տարի վերջը՝ Մուսրիկ կայսրը Պարսկաստանի մէջ այսպիսի սիքստութիւն մ'ընելու ելաւ եւ մինչ առաջին խորովին չեղողցին ինքզինքը կայսեր որդի կոչել, անոր համանուն թոռան թելլ տրուեցաւ: Խորով Բ, մակառուամբ Ապրուէլ, այսինքն յաղթող, հորը Որմզդի սպանուելէն ետքը՝ 590 գահ ելաւ արտաքոյ կարգի անկապատ պայագրաներու ներքեւ: Որովհետեւ Արեւելեան հոռովակեան պետութեան հետ պատերազմը կը տեւէր, որուն բանակները պարսկական սահմաններու մօտ կեցած էին, բայց աւելի գէշն ա՛ն էր, որ Իրանի ամենաքաջ զօրավարներէն մին Վա հրամ 2 որին իրեն դէմ զենք առած էր եւ իւր հետամուտ՝ թագաւոր ինքն գրաւել կը ձգտէր: Իւր զօրքերէն լքեալ՝ ստիպուեցաւ խորով ժառանգութիւնը թողուլ ու փախչիլ եւ հոռովակեան հողի վրայ պաշտպանութիւն եւ պատարան փնտռել: Արարիկն չհրապոյրէն, ուր իւր ընտանեաց հետ տեղւոյն Երամանատարին քով ապաստան գտած էր, խոնարհական նամակաւ մը կայսեր դիմեց, հայցելով անոր օգնութիւնը,

իւր փրկիչ եւ օգնող բժիշկ՝ Պարսկաստանի կարօտութեանց մէջ՝ իւր դեպպոսնց պիշոյաւ, որոնք կայսեր առջեւ իւր գառը պիտի պաշտպանէին, իրեն օգնականութեան գին՝ խաղաղութիւն հաստատել եւ երկու ծանրակշիռ վայրերու, ստեպ յիշուած Դարաս ամրոցին եւ հայկական Մարտիրոսաց քաղաքին յետ դարձուիլ խոստացաւ, որոնք յոռաբար զին հոռովակեան ստացածքը էին Պարսից անցած: Միեւնոյն ժամանակ Վահրամ եւս, որ խորովին փախելէն վերջը մայրաքաղաքին եւ պարսկական տըրունի ամբոխին տիրած էր<sup>2</sup>, Մուսրիկոսին հրապուրեց առաջարկ մ'ըրած էր, եթէ չէզոք ձեար, որով կայսրը շատ նպատակար գիրք մը ստացած էր, այսպէս բնահ համար իրեն գատարուր երկու կողմնակցութեանց մէջ վճիռ կտրել ձեռքն էր: Իւր կամքէն կախում ունէր Պարսկաստանի մէջ իրաց ինչպիսի կերպարանք ստանալը: Որոշեց խորովին թեր ելլել: Կայսրը պարտաւում է, պետութեան շահն ըստ բաւականի յառաջ քշած չլլալուն համար, իւր օգնութեան համար պէտք էր, կ'ըստի, լաւագոյն պայմաններ դնել: Կարծենք յանիբախ: Որովհետեւ ձեռք բերածը բաւականաչափ նպատակար էր: Անչափ տանել է վեր ցանկացած խաղաղութիւնը ստացաւ, որուն մեծապէս կը կարօտէր, Դանուբէն յառաջ խաղաղող Աւարաց եւ Բուլղարաց զինակալելու համար, խաղաղութիւն մը, որ առաջին անգամն էր, որ առանց հարկատուութեան եղանակաւ կատարուած գրամական հատուցման տեղի կ'ունենար եւ ասիկ զատ կորուստակ երկիրներն եւս կը ստանար: Պարսկաստանի փեսով եղած ուրիշ երկիրներու պահանջում մը նոր գժտութիւններու գուռ կը բանար: Ինքզինքը խորովին կողմը որոշելուն ամենէն ծանր պատճառն էր իւր հակակրօթիւնը, այստասմին եւ յարկաւորութիւնը ընդդէմ որինաւոր ժառանգութիւնը ըլլալու: Ինքը, որ ինքզինքը յուստինանեան հարստութեան օրինաւոր ժառանգ կը նկատէր<sup>3</sup>, չէր կրնար այս դեպքին մէջ օրինա-

1 Թեոփիլէ 4. 11. (169): Թուղթս անտարկոյս վաւերական է, որուն անկաջ է մանասից վերաւորութիւնը ուր իտեպ կըսուի, որ ժողովոց տնն օրացնում օրացնում (սուսպ բարեաց հեռաւակ էն): Սկզբը յիշատակած ենք որդեւ. «Հանդէս» 1908 թիվ. էջ 374 միջ. 2:  
 2 Դեպպոսնի ընդարձակ ճառախօսութիւնը (Թեոփիլէ 4. 13 (174), Ի հարկէ հեղինակին մտացածին գործքն է, 3 Թեոփիլէ 4. 14 (179): Մերիցը եւ Ձիգրիսի բանի մը գուտանելը թողուլ կ'առաջարկէ:  
 4 Այսպէս Նեոյիցիէ եւ Գիլցիէ:  
 5 Նարեկասութեան խնդիր լցեալը կ'իմացուի Թեոփիլէ 5. 15 (216): «Կոնքան զամբը հասարար մասաւրբ»: 6 Ձիգրիսի Յուստինոս Բ ի որդեգիրն էր: Մուսրիկ Ձիգրիսն իւր յաղթող որոշուած էր եւ իւր փեսան:

1 Թեոփիլէ 167. 168. Պարսիցի պատմանը համառօտի յառաջ կը բերէ, բայց կ'աւելցնէ թէ Պարսից թագաւորը ինամականութիւնը յանձն առնուլ տալու համար պաշտ է. Նոյնը կ'ըսէ նաեւ Ձեռնարան 14. 2. տակն խորով Նոյն տանն շափահատ էր եւ ինամական պէտք չուներ: 2 Յաջորդին համար ազգերն է Թեոփիլական Սինկատուսի գիրքը:

ւորութեան սկզբունքը մասնել: Զուր չէր գիտած խոսքով անոր՝ իրբե. որդի՛. իբր հայր ասար կոչին ականջ կախեց: Որբուց անուամբ<sup>2</sup> պատուեց, աւատ գրամական օգնութեամբ նպաստեց եւ Արեւելք գտնուած բանակը ասոր տրամադրութեան տակ դրաւ Վասրամին զէմ մարտնչելու:

Այսպէսով ահա տեղի ունեցաւ, որ սուսջնն եւ վերջին անգամ հոռովակեան գունդեր Պարսիկներու հետ քովէ քով՝ իբր աստեց դաշնակից կուռեցան, որ Միհրի պաշտօնատարներու հետ միասին Ս. Կուսին գրօշին ներքեւ ճակատներ տուին<sup>3</sup> եւ Պարսից արքան իբր գահը հանեցին: Եւ աւելին: Յարձակահայ հանդիսանալէն վերջը՝ երբ հոռովակեան օժանդակ գունդերը արձակուեցան, խոսքովին բաղձաւորն վրայ հազար ծանր սպառազէններ մնացին իրբեւ անձնապահ: Ուստի եւ իրաւամբ կրնար հոռովայեցի զօրավարը՝ հրածեղտ աննելու ասին թագաւորին յորդոր կարգալ, որ միշտ յիշէ, թէ իբր աթոռը Հոռովայեցոց պարտական է<sup>4</sup>:

Արեւելեան աղբիւրներ, ինչպէս Ֆիրդուսի եւ Ցաբարի, այս գէպքերու նկարագրութեանց աստեւ գլխաւոր կէտերու մէջ յոյն աղբերաց կը համաձայնին<sup>5</sup>: Յագագորաց մասունին մէջ բանաստեղծական զարգարարներով եւ բուն պարսկական չափագանցութիւններով յառաջ բերուած պատմութիւններուն՝ թէ ինչպէս եղած են կայսեր ու թագաւորին միջեւ բանակցութիւնները, թէ ինչպէս կայսրը ինքզինքը չորոշած՝ աստղները հարցուցած է<sup>6</sup>, ինչպէս նաեւ արշաւանքներու եւ ճակատամարտներու ստորագրութեանց պատմական արժէք չէ կրնար տրուիլ: Յամենայն դէպս հոս ալ կը ցոլանայ այն մեծ ճոխութիւնը, զոր Մարիկիոս Պարսիկներուն քով վաշտած ըլլալու էր. ինչու որ սովորական պոռոտախոս պարծենկեաւ թելելը — զկայսրներն իբր արքային արքային հարկատու աւատաւուններն կասեցը — Մարիկիոսի

նկատմամբ կը պակսի. հարկատուութեան կոյս խօսք իսկ չ'ըլլար: Նոր է երկու հեղինակներուն յառաջ բերած, Յունաց բողոքովին անձնակցութիւնը, թէ կայսրը խոսքովայ հետ կրած դաշինքը հաստատուն գործելու համար իբր Մարիամ գուտարը կնութեան տուած ըլլայ՝:

Սոյն կայսերական դատեր պատմութիւնը թագաւորաց գրոց մէջ վեպական կտոր մը կը կացուցանէ: Յանյիշատակ ժամանակաց հետեւ աւանդուած ատելութիւնը, որ կար իրուն եւ Ռում՝ պետութեանց մէջ, բառնալու համար, կ'որոշէ կայսրը իբր գուտարը խոսքովին կնութեան ատարակել: Բագաւորը իբր գեծպաններուն ձեռքով գանդիկ կերպագպես խնդրելէն վերջը՝ աղջկը հարուստ օժիտով մը հոռովակեան օժանդակ բանակին հետ թագաւորին կը բերուի կայսեր գուտարը այնուհետեւ թագաւորին կ'ընկերանայ անոր արշաւանքներուն աստեւ, իբր յաջողակ ճարարութեամբը հոռովայեցի եւ պարսիկ զօրավարներուն մէջ ծագած գտնութիւն մը կը բառնայ, հնգամայ ամուսութենէ մը վերջը որդի մը կը ծնանի, զՇէրոյէ եւ ի վախճանի դեղով կը սպանուի խոսքովին սիրուհիներէն մէկէն, որ նախանձաբնէ էր<sup>7</sup>: Ճմարտ բան մը կայ այս ամենուն մէջ:

Յունական աղբիւրներէն գիտնք, թէ Մարիկ՝ Տիրեբի դստեր հետ ամուսնութենէն երեք չկարգուած գուտար ձգած էր, որոնք իբր Փոկասի ձեռքով սպանուելէն ետեւ (602) իրեց մարը հետ բանտարկուեցան<sup>8</sup>: Մարիամ դստերն Նշնին խոսքովին հետ ամուսութեան վրայ արքային ամենախոր ակնարկութիւնն իսկ չ'ընք գտներանոց քով: Պարսկական զրոյցին անստուգութեան ապացոյց է նաեւ այն իրողութիւնն ալ, որ Մարիկ ամուսնութեան տարիք ունեցող գուտար անկարելի էր ունենար, ըստ որում թագաւորին (582) վերը ամուսնացաւ 590—591թ միջոցին եւ աւելի ուշ ժամանակ մը նկատողութեան չէ կրնար աւելուիլ: Այսին զատ կրնայ մտածուիլ, որ հաւատացեալ քրիստոնեայ իշխան մը իբր զուակը Պարսից արքային կանանցին խորշըրը նետել կարենար, Նոյն իսկ եթէ աննայն կերպով թոյլ արուէր անոր՝ իբր կրօնը գաւանդու: Նոյն ժամանակուան հայեցողութիւններէն գտանելով՝ կրնանք ըսել թէ այս բանն անհնարին էր: Հազիւ

<sup>1</sup> Մամիկի վերջարարը սոյսպէս էր. *թըօղծըրցուս Լօօրօց 6 օօ՛՛ Ետօ՛՛ քա՛՛ Իճէ՛՛՛՛՛՛ քա՛՛ Ե. աշալէթի*:  
<sup>2</sup> Թեոփիլ. 5. 3 (184). *Կրդեալ որդի գրոսորով ո՛ր Թեփանես կը սիսալի էր սցուս կը համարէ թէ իրական օրէգեորութիւն անդի ունեցած ըլլայ. «որպէսբեաց արքայ Մարիկիոս գրոսորով ո՛ր»*:  
<sup>3</sup> Թեոփիլ. 5. 10 (206). *Երնետօ ցար քա՛՛ Կալձալօս*: (պարսեր Պարսից) *է՛՛ Եր՛՛ Մարիօ՛՛ օսալիցօս օրոսա. (= Պարսից եւս անուոն Մարիամուս կգնս փրկարար)*:  
<sup>4</sup> Թեոփիլ. 5. 11 (210). *Թեփանես 207. Բօրալօս օ՛՛ Երն Բուոկեալ չարի՛՛՛՛՛՛՛ օրալ. (= Հոռովայեցոց շորհեալ է բեզ զժագաւորութիւնն)*:  
<sup>5</sup> Ֆիրդուսի 7, 48 յջ. Ցարարի (Նեոյդիէ 282 յջ.)  
<sup>6</sup> Ֆիրդ. 7, 74—88. *«Falahtun»* (Պղգուսան) աստղարարական տարխանները կը յիշատակուին:

<sup>1</sup> Անդ. 7, 92. Ցարարի 275, 283:  
<sup>2</sup> Ֆիրդուսի 7, 92 յջ. գեծպանները մարդկանցով համարի սկզբան փոխանակ իշխանուս հւղին գիւթական պատուապատանք մը առնելէն կը հանուի:  
<sup>3</sup> Անդ. 7, 135—148 յջ. 225—247:  
<sup>4</sup> Թեոփիլ. 1. 10 (58). 8. 11 (304/5). 8. 15 (313)՝

բի զանդեանց աստիկ վատմարանալու ժամանակները, ամենավերջին Պաշտոնողներու որով կը հանդիպէր, որ քրիստոնէայ իշխանուհիներ տանիկ սուլթաններու ապարանները կը փոխադրուէին: Ահա ասէ կը տեսնուի, որ Արեւելեայց այս պատմութիւնը անհաւատալի է եւ պատմական արժեքէ զուրկ: Կայսեր զուտը իբր Իբանի դիւր ներկայացնող առասպել թիբեւս անկէ ելած է, որ ժողովրդական զբոյճը յընձացս ժամանակաց « զսուրով որդի կայսեր » փոխած է « Խոսով փեսայ կայսեր » ազգականութեան:

ՅՈՒՍՅԻՆ ԻՆՈՆՈՍ ԵՒ ԽՈՍՐՈՎ Ա.

532ի մրտնջնանոր խաղաղութիւնը:

Իբր Եւստինիան իւր մօրեղբօր Եւստինոսի մահունէն վերջը 1 Ալգոստոս 527 իբր միահեծած տէր հռովմէական կայսերական գահն ելաւ<sup>1</sup>, պետութիւնը որդէն երկար տարիներէ ի վեր Պարսկաստանի հետ կռուի մէջ էր:

Այս պատերազմին պատճառները անցեալ հին ժամանակներու մէջ պրպտելու է: Թեոդոս Կեծին եւ Պարսից (Ահարամ = Ալամ) թագաւորին մէջ 387 հաստատուած խաղաղութեան դաշինքը, որ Հայաստանի բաժանումը կը սահմանէր եւ ասով երկու պետութեանց մէջ բունած երկարամեայ երկպառակութիւնը կը բաժնար<sup>2</sup>, Արեւելքի մէջ խաղաղութեան երկարատեւ շրջանի մը սկսելուն աւետիսը կու տար. այս խաղաղութիւնը տեւեց ամբողջ հինգերորդ դարու ժամանակահատիւը: Միայն երկիցս խաղաղութիւնը Թեոդոս փոքրի ատեն պատերազմական կնճռոտութեանց հանդիպեցաւ, որ շուտով լուծուեցան<sup>3</sup>: Ասկայն վեցերորդ դարուն սկիզբէն երկու արեւելեան պետութեանց քաղաքական յարաբերութիւնները փոխուեցան եւ սկսաւ ժամանակ մը դժուրակ եւ երկարաձիգ կռիւներու որ կարճատեւ կամ երկարաժոյն զինագաղաններով մինչեւ տասնութներորդ դարուն առաջին կէտը ձգեցան եւ երկու տերութիւններն ալ այն աստիճանի ուժեղացան, որ իսլամի բուն յարձակման կարող չեղան դիմադրել: Պարսկաստան Արաբացու աւար ինկաւ եւ Արեւելեան-Հոսով Պարսից պատերազմէն յաղթական ելլելով հան-

դերձ իւր Աֆայի եւ Աֆրիկէի գաւառները անոնց ձեռքը թողուց:

Նոր պարսկական պատերազմին պատճառը Կրմի ինքի մ'էր: Եստաղաօյն դրուած դաշինքներու մէջ Պարսկաստան յանձն առած էր՝ երկու պետութեանց շահուն համար, ամբողջն ու պահպանել իսկական կապանքները, կասպեան դրուքը (πύλα Κασιαι) կռուած, որպէս զի յայնիորս կասպից թագաւորական շրջով վաչկատուն ցեղերու յարաբերակցութիւնն արգելուի, իսկ Հոսով ասոր փոխարէն ինքզինքը պարտաւորած էր, Պարսկաստանի դրամական նպաստ մը տալու<sup>4</sup>: Այս վճարքը զոր Հոսովայեցիք սկսած էին իբրեւ անթաղի հարկատուութիւն նկատել, երկար ժամանակէ ի վեր զանց առնուած էր՝ կրկին ու կրկին ազդարարութիւններէ ետքն ալ: Ասկայն գործունեայ եւ պատերազմաւոր կասա թագաւորը (Κοβαδης կամ Κωαδης 491—531) հաստատուն միտքը դրած էր՝ շարժարի այն բանէն, զոր իւր իրականքը կը համարէր: Աստու Անաստաս կայսրմէ դրամական օգնութիւն պահանջեց, անշուշտ անվճար մնացած տուչութեանց իբր փոխարինութիւն, սակայն կայսրը այս բանն մերժեց, որով 502 պատերազմ բացուեցաւ, որ երկար զինագաղարէ վերջը՝ կասա Եւստինոսի գէմ յաւաք տարաւ եւ մինչեւ Եւստինիանու առաջին տարիները ձգեցաւ<sup>5</sup>: Արշէջ հարուածներ եւ ոչ մէկ կողմէն տրուեցան: Միջապետքի եւ Հայաստանի մէջ փոփոխ բախտով կռիւներ եղան, Հոսովայեցեաց մէկ յաղթութեան կը յաջողէր պարտութիւն մը, այնպէս որ մարտնչողները հաւասարաշուքութիւնը գրեթէ չէին կորնցնէր: Պատերազմական գործողութեանց կից կ'ընթանային այն փորձերը, որով կը ձգնէին խաղաղութեան դաշն կապել, դեպքանքներ թիկանդիանէն Տիւրան եւ հակառակ կ'երթնեւեղէին, թողակցութիւններ ըստ երեւութիւն բարեկամական հաւաստիքներ տալով իրարու, կը փոխանակուէին, ի վերջոյ բանակցութիւնները Պարսից արքային յամառութեան եւ անհնարին պահանջուածներուն առջեւ կը խորտակուէին<sup>6</sup>:

Իբրքը ուրիշ կերպարանք առին երբ կասա արարող ծերութեան մէջ Ալգոստոսի 531 վախ-

<sup>1</sup> Արգէն 1 Ապր. 527 գահակից էր, այս պատճառաւ ալ անկէ սկսեալ կը հաշուէ իւր կառավարութեան տարիները:  
<sup>2</sup> Տ. Գրիտերոսը, Հոսովմ. Հայաստան:  
<sup>3</sup> Աստինքն, 421 եւ 441 տարիներու մէջ:

<sup>4</sup> Լիւթոս de magistr. III. 52, 53 (244, 245). Պրի-ֆ. Հակոմ. 31 (289. 4. 145):  
<sup>5</sup> Այս պատերազմին մոտայ փոխանակ սպլը . . . Պրի-ֆ. 99. Ա. 7 (35. 21):  
<sup>6</sup> Անդ. Ա. 15 (80. 81):

ճանեցաւ եւ իւր որդին խոսորով Սասանիանց գահն ելաւ<sup>1</sup>:

Կ'արժէ կայսեր եւ արքայից արքային անձին եւ նկարագրին վրայ անխարկ մ'արձակել: Գուստինիան ոչ իբր մարգ, ոչ ալ իբրեւ վեհապետ մեծ էր<sup>2</sup>, Նթէ նոյն իսկ ի նկատի չառնունք Պրոկոպի իւր Anecdotesներու մէջ լի ատելութեամբ ու չափազանցութեամբ այն նկարագրութիւնները, կայսեր պատմական պատկերը նկարագրի ծանր թերութիւններով արատաւորուած է: Ստոյգ է կրնար խարդախ, խիստ, նոյն իսկ անագորոյն ըլլալ, իւր արքունեաց համար ըրած շուայտութիւնները, մեծածախ շինուածքները, ինչպէս նաեւ մշած բազմաթիւ պատերազմներուն ծախքերը, տերութեան ելեւմուտքը սպառնցին եւ բնակչաց վրայ տուրք տալու կարողութիւն ան չժողովարհին: Այ գիցցա՞նք որ ոչ ալ զօրավար, անձնական քաջատուութիւն կ'երեւայ լծէ չուներ<sup>3</sup>: Այսու ամենայնիւ արդարութիւնը կը պահանջէ, որ ճաննանք լծէ Գուստինիանոս կառավարութեան հազուագիւտ տաղանք մ'ունէր, որ աշխատելու անխելութիւն եւ մէն մի գործոց ճշգրիտ հասկըցողութեան հետ միացած՝ զինքը ատակ կ'ըներ տերութեան կառավարութեան զանազան ծիւղերը զարգացնելու եւ յառաջացնելու<sup>4</sup>: Բացարձակ միապետի իշխանութեան ու բրից գիտակցութեամբ լցուած<sup>5</sup>, իւր կենաց գլխաւոր նպատակն ու անկենն էական պարտը կը նկատէր հռովմեական տիեզերական իշխանութեան կրօնաւալ միութիւնը վերահաստատել եւ այս գաղափարին լրացման համար պատրաստ էր ամենամեծ զոհաբերութիւնն իսկ յանձն առնուլ: Ճարտար գիւնանագէտ ըլլալով՝ բոլորական պարագաները կիտէր յօգուտ գործածել եւ իւր վարձանին մտանալ, եթէ ոչ բռնութեամբ, գէթ նենգութեան ու կաշառքի ճամբով:

Մարգաճանաչութիւնը եւ փորձառութիւնը իրեն սորվեցուցած էին ճարտարութեամբ այնպիսի ոյժեր ձեռքի տակ ունենալ, որ ամէնէն աւելի կարող եւ ատակ էին եւ ըստ պարագայից անխելճ իսկ, մարդիկ, որ այժ ինչ ինչ յատկութիւններով զինքը կը գերազանցէին, բայց ինքը

գիտէր զանոնք այնպէս մը վարել, որ իրմէ կատու՝ ունենային միշտ եւ իւր կամքէն չզեղէին<sup>6</sup>, իւր յանգուգն ու գործունեայ մեծահմուտ, անչափ արհամարհուած Թէոփոթան, իւր որդւորութեանց ու յարողութեանց մէջ մեծ մաս ունէր: Ինչպէս ալ դատաստան կտրուի Գուստինիանու վրայ, այն ատոյգ է, որ ինքը կը գերազանցէ իւր բոլոր նախորդները, որոնք Թեոփոս Ա.էն վերջը կայսերական գահի վրայ բազմեցան:

Իսկ խոսորդի նկատմամբ, որուն Արեւելեայք Անուշիր վան, այրիքն «անմահ հոգի» յորչորջանքը տուած են<sup>7</sup>, երկու հակառակ կողմերէ կը քաղինք մեր տեղեկութիւնը: Պարտիկ եւ արաբ աղբիւրները, ինչպէս Ֆիրդոսի, Տաւարի եւն իւր մէջ կը նկատեն ժողովուրդը, երանկացնող իշխանի մը գաղափարականը, իւր արդարութիւնը, քաջութիւնը եւ պատերազմի բախտը կը փառաբանեն, իւր կառավարութիւնը կը պանծացուի իբր ամենաբարեկամու ժամանակը, զոր Իրան եւ իւր ժողովուրդը վայլած է: Լիովին հուսադարձ աղբիւրներ կը վկայեն, որ իւր տերութիւնը դէպ ի արեւելք եւ հիւսիսային արեւելք տարածած է, զինուորականութիւնը նորոգ կազմակերպած, ամբողջ հարկատուութեան մէջ բարենորոգում եւ արդար կարգաւորութիւն խոթած, նոր քաղաքներ ու ճամբաներ շինելու հոգ տարած, միով բանիւ ներքին կառավարութեան մէջ բարեփոխութիւններ մտածած է<sup>8</sup>:

Աւերիչ է Բիւզանդացւոց վճիռը: Ասոնց նայելով, խոսորով ամենասուկալի եւ անհաշտ լինածին է իրենց, որմէ ամէն չարիք կարելի է սպասել ու հետը անհնարին է տեսական իտղալութիւն հաստատել: Կամենորարար Պրոկոպիոս ամենախիստ վճիռը կ'արձակէ անոր դէմ՝ զանիկա կը նկարագրէ իբր կեղեւաւոր, անագորոյն, արծաթաւեր եւ ատակտուութեան, երգմնադրժութեան եւ նոյն իսկ ամէն անթափի գործողութեանց. իւր ձեռք բերած յարողութիւնները բոտ ինքեան ոչ լծէ իւր քաղութեան, այլ յարափոխութիւն բախտի պարտական է: Ազգաթիտայն այնչափ միակողմանի եւ նախապաշարեալ չէ խօսիր. գոնէ խոսորդին մեծամեծ յարողու-

1 Անդ Ա. 21 (109):  
2 Թեոփոթան 174 զարն 6 թիւս կը կրէ. նմանակէս կոստ. Պրոփիւր. վասն. կարգաց Բ. 42 (644. հրտ. Բ.):  
3 Նեփա կրչուո՞ծ սպատամբութեան ասուն բռնած գիրքը գոնէ անձնական քաղութիւն ցայց չի տար:  
4 L'Esquisse de mag. III. 48 (248). «զարմաղոյնն քան զամենայն թագաւորս»:  
5 Ազգաթիտայն Ե. 14. (306). «նախ իսկ եւ ստալին» զի այսպէս ասացից — եղջր անուամբ եւ գործով զանն փրահեան տէրն:

1 Իւր զանազան պատմութեաներուն արժէքը ճշգրտ. համար մասնաւորապէս գրուածք մը կը պակսի: Քանի մը քան կը գտնուի Ch. Diehlի այս գործին մէջ. Justinien et la civilisation byzantine, Պարիս 1901, 73 յ. 1.  
2 Անու անս ժողպ. նեոզեղեւ, Տաւարի 130:  
3 Անդ 241 յ. 6. Ֆերդոսի 6. 139 յ. 378 յ.  
4 Պրոկոպիոս ՊՊ. Ա. 23 (114. 116). Բ. 10 (193):  
5 Էր այդ գծեւայ յոյժ՝ եւն Anecd. 119. «բոլոր բարեոց նորա էին յոյժ շարն»:

թիւնները կը խոստովանի, որոնցմով Պարսից նստինի եւ նորագոյն թագաւորներուն մէջ աւանդոյնն ու ամենամեծը հանդիսացաւ: — Իրօք Պրոկոպի ստատանայ մէջ բաւական մասը հիմ կրնայ ունենայ, որոնց վրայ աւելցնելու է ամբարտաւանութիւնը եւ ինքնապարծ յանձնապատասնութիւնը, բայց նկարագրի հայոց դարավրած պակասութիւններն շատերը արեւելեան բունպետի մը նախատիպ պատկերը կը ստուելազգեն եւ պարսկական ազգային նկարագրին կը համապատասխանեն: Այսու հանդերձ նշանաւոր իշխող ու Սասանեան հարստութեան ամենահայկայնայ թագաւորն էր: Գիացաւ արեւմտեան մասաւոր մշակութեան արժէքը գնահատել: Եթէ նոյն իսկ առատաբան ըլլայ յունական փիլիսոփայութեան մէջ խորամտն ըլլալը, բայց իրողութիւն է, որ հռովմէական պետութենէն վտարուած Նոր-պղատոնականաց ապաւէն ըրաժիբորն եւ ջերմապէս բարեխօս եղաւ Յուստինիանոսի, որ անձնաւ սո գառնալ կարենան իրենց հայրենիքը:

Յուստինիան եւ խորով, ահա երկու ինքնակաշնները, որոնց կամքէն կախուած էր իրենց ժողովոգոց եւ ամբողջ Արեւելքի բախտը՝ գրեթէ 40 տարի շարունակ:

Թեպէտեւ յայտնի պատերազմի մէջ՝ բայց երկուքն ալ, Բասիլեւր եւ Հահին-շահը, պատճառներ ունէին խաղաղութեան դաշինք դնելու: Յուստինիան, վրան զի Վանդալաց զէմ արդէն պատարասուած ծրագիրները գործադրելու միտք ունէր, զոր միայն այն տանն կրնար, երբ այպահով ըլլար, որ արեւելեան սահմանապծերու վրայ հանդարտութիւնը կը տիրէ. իսկ խորով, որովհետեւ իւր գահին վրայ ինքզինքն ամուր շէր տեսներ եւ ստիպուած էր գահին հետամուտներուն ու ներքին խռովութեանց զէմ մարտնչիլ:

Գեո Կաւատ շինուած՝ հռովմայեցի բանագնացներ, Ռուփինոս պատրիկը եւ Հերմոգենէս պաշտամանց մագիստրոսը, հռովմէական բանակետը երեցան եւ անոր մահուան լոյն վրայ՝ զբաղանքները իրօք ալ պարզեցուցին թշնամութիւնները, որպէս զի պատգամաւորները կարող ըլլան Տիբարնի արեւունքն երթալ: Պրոկոպիոս թագաւորին հանդէպ ասոնց ցուցուցած վար-

մունքը կը նկարագրէ իրենց ոչ շատ արժանաւայել, վրան զի մինչ կը բաժնային խաղաղութեան դաշն կապել նպատակն որ պայմաններով, իրենք անոր պահանջները յեկանս ընդունելու հարկադրուեցան: Շատ անգամ բանակցութիւնները ընդմիջել հարկ եղաւ Բիզանդիոն հարցում ընելու համար, բայց ի վերջոյ միաբանութիւն եղաւ եւ խաղաղութիւնը 532/533 տարուան ընթացքին մէջ հաստատուեցաւ: Գեոպանները դրուած դաշինքը Բիզանդիոն բերին, եւ Յուստինիան, որուն կենսքը քիչ մը յառաջ ծանօթ կրկեսի խռովութեամբ, Նիկիա ապաստամութիւն անուանուած, մեծապէս վտանգուած էր, աւելի յօժարութեամբ դաշինքը վաւերացուց, քանի որ այսուհետեւ Ափրիկէի նկատմամբ իւր ծրագիրները ազատ համարձակ կրնար ի գրուի տանիլ:

Որոշ ժամանակի մը համար Պարսից հեռաշն կապելու ցայժմ տիրող ստորութեան հակասակ, այս անգամ ժամանակամիջոց մը նկատել չառնուեցաւ, այս անգամ երկու պետութեանց մէջ անվերջ խաղաղութիւն, *εἰρήνην πέρας οὐχ ἔχουσα* — մշտնեղնաւոր խաղաղութիւն — տիրելու էր, պերճաբանութիւն (*Florescens*) մը, որ, ինչպէս փորձը ցուցուց, երկար տևողութեան երաշխատուութիւն չուուաւ: 31 տարի յառաջ սկսած պատերազմը այժմ վերջ գտած էր. Պարսիկն էր որ այս խաղաղութեամբ յաղթական կ'ելէր, ինչու որ պայմանները Հռովմայեցոց համար ոչ պատուաբեր եւ ոչ մասնաւորաբար նպաստաւոր էին: Մինչ երբեմն պատերազմին առիթ տուած էր դասպան կիրճերուն համար սահմանուած բարձուած դրամին զլացումը, այժմ Յուստինիան ստիպուած էր յանձն առնուլ ամենախիտա պայմանը, այսինքն մէկ անգամէն իւր խաղաղութեան գին եւ միանգամայն իբր անվճար նպաստից հատուցում, հաշուել տասնումէկ հազար լիտր ոսկւոյ խիտ տուրքը<sup>1</sup> (տասը միլիոն մարկէն աւելի):

<sup>1</sup> Բանակցութեանց վրայ ա. Պրոկ. ԳՊ. Ա. 22 (111-114): Պրոկոպիոս բացայայտ կ'ենէ կայսեր կառավարութեան կենտրոնը տարին, իսկ այս աստիճ կը սկսէր I Ապրիլ 532:

<sup>2</sup> Պրոկոպ. ԳՊ. Ա. 22 (111-114): Բ. 4. 5 (165-171): Ըստ Մարգարոսայ, համար. 477. խաղաղութիւնը իբր թէ ոչլու տից տօն անորոցեցան հօրից, ուստի մինչեւ երկու ինքնակապ կենտրոն վերել կրուած է. բայց ասիկա ստոյգ չէ կրնար ըլլալ:

<sup>3</sup> Պրոկ. անգ. *déca kai éxaton mētrhagion*. — Ռուկոյ լիտր 913. 59 մարկի արժէք ունէր, Marquardt, *Röm. Staatsverwaltung*, Բ. 70:

<sup>1</sup> Աբաթիան Գ. 29. (271). «որքոք իւր բողոքն եւ մեծանեծ յայտ — եւ անցոյց գանցոյց գամներումբ, որ ստուալ քան զնա թագաւորեցին ի վերայ Պարսից»:  
<sup>2</sup> Հմտ. մանրամասնութեան համար Աբաթիան Բ. 28 (126 սլ.):  
<sup>3</sup> Պրոկ. ԳՊ. Ա. 23 (114 սլ.):

Երկրորդ կետը կը հայեր Գարաս բերդին՝ որ հռովմեական Միջագետաց մէջ՝ Մծմնայ դիմաց, գրեթէ Պարսից սահմանագիծը կը շօշափեր: Թէոդոս Բ-ի Պարսից Յազնեբա Բ. թագաւորին հետ 441 դրած դաշինքով մը, երկու կողմերն ալ ինքզինքնին պարասուորած էին իրենց սահմաններուն վրայ նոր ամրութիւններ չկառուցանել: Սակայն Անաստաս կայսր այս դաշինքին հակառակ՝ ցայտմ բաց Գարաս քաղաքը զօրեղ ամրութիւններով շրջափակեց եւ զայն Պարսկաստանի դէմ կարկանդակ՝ միշտ երկիւղ ազդող յարձակման ու պաշտպանութեան կայան մ'ըբաւ: Գաւառին հրամանատարը Միջագետաց դուքսը, հոն հաստատած էր իր նիստը: Պարսպ տեղ Պարսից կողմանէ գանգատներ եղան դաշնաց եղծուելուն դէմ եւ պահանջուեցաւ ամրութեանը քանդում: Խորովոյ պատմ Լուովմայեց Տոհմադէպ այնչափ զինուա, որ բաւականացաւ այնու, որ Լուովմայեցիք յանձն կ'առնուին դուքսին հրամանատարութիւնը Գարասէն ուրիշ տեղ փոխադրել: Հետագայ ժամանակներն ալ Գարասի խնդիրը կուռի աւարկայ մնաց միշտ: Գաշնաց մէջ յայտնի որոշուած էր, որ պատերազմի ժամանակ գրաւուած վայրերը ետ դարձուելու են. դժուարութիւննք ելան բանակցութեանց ատեն՝ Լազիստանի (Լազիկա, հին Առքիս) մէջ Պարսից գրաւած տեղերը թող աւուր վրայք, վասն զի Խորովոյ այս տեղերը չէր ուզեր ձգել: Յուստինիան, որուն՝ Խուսինոս խնդրոյ նիւթ կայմող այս կէտին վրայ հենձմա տեղեկութիւն տուած էր, զեղեւիլ սկսաւ, ի սկզբան տեղի տալ կ'ուզէր, բայց յետոյ իւր հրահանգը ետ կոչեց, այնպէս որ քիչ մնացած էր խաղաղութիւնը կ'աւուրէր. վերը ի վերջոյ թագաւորը տեղի տուաւ եւ յանձն առաւ թողուլ Լազեան վայրերը. այս բանն Լուովմայ համար թանկագին յարողութիւն մըն էր, վասն զի գէթ ասով իրօք ծանջուեցաւ, որ Լազիկա հռովմեական շահու շրջանակին մէջ կ'իյնար եւ պէտք էր Պարսից ազդեցութենէն դուրս հանել<sup>1</sup>:

Այսչափ են այս դաշնաց Պրոկոպի հաղորդած պայմանները: Մաղաղաս ժամանակագիրը անսովոր պայմանաւորում մ'ալ կը յիշատակէ, որուն համաձայն երկու ինքնակայները զերար ո՛չ միայն իբր եղբայր պիտի նկատէին, այլ նաեւ

միաբանած էին հարկ եղած ատեն փոխադարձաբար իրարու դրամով ու զէնքով օգնել: Ասոր համեմատ դաշինքը լոկ խաղաղութեան դաշնաւորութիւն չէր, այլ միանգամայն կերպական նիդակակցութեան դաշն: Արնայ սակայն ընդունուիլ, որ Պրոկոպ ճիշդ ալ պայմաններուն այս ամենածանրաշեղծ անիշատակ թորուցած ըլլայ: Եւ ի՞նչպէս: Արնայ Յուստինիանոս Գութեացոց դէմ պատերազմ ըրած ատեն պարսկական օգնութիւն պահանջելու ելլել, կամ Խորովոյ իւր դաշնաց զօրութեամբ, կրնար Հուովմայեցիներէն թիկուքը պահանջել, տուրանեան բարբարոսաց դէմ իւր ձեռնարկութեան ժամանակ: Մաղաղաս բաւական անվստահելի հեղինակ մըն է եւ քանի որ աւանգած լուրը շատ անհաւանական կ'երեւայ, բացարձակագէտ մերժել է:

Վերերորդ դարուն հռովմեական պարսկական պատերազմներուն աւաջին գործողութիւնը 532—533ի խաղաղութեամբ կը վերջանայ՝ (Հորոն-իւնի):

Գ. ԳԻՏԵՐՐՈՐ



Լ Ե Ձ Ո Ւ Մ Ր Ո Ն Ա Վ Ս Ն

Ո Վ Ն Ո Յ Գ Օ Ր Ո Ր Ո Ր Ո Ր Ո Ր Ո Ր

(Հորոն-իւնի):

Գ Ղ Ո Ւ Յ Ո .

Այնպէս բարեալ բաւարարողութիւնները:

47. Նախորդ գլխուն մէջ ներկայացուած բանաձեւները, մասնաւորապէս աւաճները՝ լուրջ եւ հրամայական շեշտ մ'ունին: Փորձառութեան, հասուն գաղտնիութեան բիւրեղացումներ են անոնք, գեղեցիկ եւ փայլուն բայց ցուրտ: «Պատուեան զՏայր քո եւ զմայր» պատուիրանին նման է «Իւրքը կեցիր ուր շատ ապրիս»<sup>1</sup>: Սակայն երբ ծերունին, զեռասհասի մը բարի եւ աւաքինական մէկ արարքին վրայ ուրախացած, յուզուած, «ապրիս» կ'ըսէ, խանդաղատանքի եւ օրհնութեան միավանկ երգ մը հնչեցուցած

<sup>1</sup> Գարասի վրայք տ. Մաղաղաս 399, Պրոկ. de aedif II. 10 (210. 220), Պր. Ա. 10 (49), Լեհոս demagistr. III. 46 (241).  
<sup>2</sup> Պրոկ. Պր. Ա. 22 (111), ó τών έν Μεσοποταμίε σιγαλατων άρχων.  
<sup>3</sup> Պրոկ. անդ.:

<sup>1</sup> Պրոկ. անդ. Մաղ. 477. «զի թէ պէտք իցն էնիւր եւ կենք մինանց թիկուքը եղցին անիւն»:  
<sup>2</sup> Եւստինիանոս Պարսից հետ կերուած խաղաղութիւնը կը յիշէ 16 Գրկ. 533ի ծանօթ «δέδοικεν» սահմանադրութեան սկիզբը. սակայն Θεοδοκιός յաղթական սրբութեանը աւանդու չէ համարձակուած: